


5182

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴԻ

ԽՈՐՀՐԴԱԾՈՒԹԻՒՆՆԵՐ



Ա. ԳՈԼԻԿՈ

ՏՊԱԳՐ. Յ. Մ. ԱԷԹԵԱՆ

1926

241

21-97

732.9
- 97
241
U-97

1 OCT 2009

ՕՐՈՐՈՑԻՆ ՍԷՐԸ

«Իր անդրանիկ որդին ծնաւ...և մսուրին մէջ պառկեցուց» (Պուկ. Բ. 7):

Եկեղեցին միշտ հաւատացած է թէ մեր Տէրն իր մարգեղութեան ամբողջ շրջանին, այսինքն երկրաւոր իր կեանքին երեսուներեք տարիներուն, մէջ քաւչական պատարագ մատոյց։ Խնք մեզի համար կեանք և մահ յանձն առաւ։ Բայց մեծ սուրբ ու վարդապետ մը իրաւամբ կը յիշեցնէ մեզի թէ մենք այնչափ կը շլանանք Խաչին սէրէն որ շատ անգամ կը մոռնանք Օրորոցին սէրը։ Կը մոռնանք թէ մեր Տէրը մահուան տկարութիւնը կրեց, ոչ նուազ նաև մանկութեան տկարութիւնը։ Խնք զոր «երկնից երկնքը չեն կրնար պարսնակել» չարհամարհեց Կոյսին արգանգը։ Ասով խոնարհութեան ամենախոր աստիճաններն իջաւ, Անարդ ոչ մէկ պարագայ խնայեց իր անձին։ Մեզի եկաւ Բնութեան ձմեռնային մահուան մէջ։ Մսուրի մէջ պառկեցաւ, վասն զի իրեն համար տեղ չկար իջեւանին մէջ— իրեն՝ որ մեռաւ երկնից թագաւորութիւնը բանալու համար բոլոր հաւատացեալներուն։ Արգարե եզն իր տէրը ճանչցաւ և էշն իր տէրոջ մսուրը, սակայն Իսրայէլ չճանչցաւ, իր ժողովուրդը չխմացաւ իր Տէրը։ Քրիստոս սկիզբէն ունայնացուց իր անձը։ Աղնիւ բաներ խորհեցաւ իր ժո-

— 2 —

զովուրդին համար : Առատաձեռնօրէն զոհեց յաւ-
շիանական փառքը , զոր Հօրն հետ ունէր աշ-
խարհներուն գոյութենչն առաջ : Առատօրէն կրեց
խոնարհցման , յոգնութեան և աանջանքի իր
բեռները : Իր այգիին համար աւելի ի՞նչ կրնար
ընել զոր չըրաւ :

Իրաւ , մեղի աւելի դիւրին է Խաչին սէրն
հասկնալ քան Օրորոցի սէրն ըմբռնել : Զենք գի-
տեր թէ ի՞նչ կրեց Ինք մանսուկ ըլլալու , Նազա-
րէթի մէջ մհծնալու , հասարակաց վիճակին են-
թարկնելու , իր շուրջ գանուզներուն մեղքերը
իր անմեղ աչքերով աեսնելու համար : Կ'ըմրըս-
նենք մասամբ այն ժամերը երբ մեղի համար ինք-
զինք զոհեց Գոզգոթայի վրայ , երբ Խաչին նա-
յելով տեսաւ թէ ոչ ոք կար օգնական , և զար-
մացաւ թէ ոչ ոք կար իբր նեցուկ , երբ մեր անօ-
րէնութիւններն իր Գլխաւն վրայ ծանրանալով
անտանելի բեռ մը եղան : Գլխանք մասամբ թէ
ի՞նչպէս աւելցաւ ցաւը , և անոր հետ եւս ուրախու-
թինը , թէ ի՞նչպէս Խաչը եղաւ բուն այն աթոռը ,
ուր բազմեցաւ՝ իրեն քաշելու համար բովանդակ
աշխարհը , և թէ ի՞նչպէս արձակեց Խաչափայտէն
լոյսի այն ճառագայթները որոնք պիտի փարա-
տէին երկիրը ծածկող խաւարը , ժողովուրդը պա-
տող թանձր խուարը : Սակայն ճշմարտապէս չենք
ըմբռներ այդ օրուան նշանակութիւնը , եթէ ամ-
բողջ կեանքը չառնենք անոր հետ իրավական գործութեակա
ալ Խաչին սիրոյն լրութիւնը կ'ըմբռնենք ճշմար-
տապէս , եթէ անոր հետ չառնենք Օրորոցին սէ-

— 3 —

ըր , Նազարէթի սէրը , մկրտութեան սէրը , պաշ-
տօնեւթեան սէրը , և չզգանք թէ ինք քալեց
մեղի համար ամրող այդ գմնդակ ճամբէն , առա-
ջին քալէն մինչև վերջին քալլը :

Մեզի համար աղէկի է որ , մինչ Սր . Ծնունդը
կը մօտենայ , մեր խորհուրդները դարձնենք Օրո-
րոցին սիրոյն , եթէ ոչ ուրիշ գէթ սա պատճա-
ռով թէ կոչուած ենք Քրիստոսի հետեւիլ զէպ և
Խաչն իր ընթացքին մէջ մանաւանդ քան Խաչի
իր չարչարանքին մէջ : Խաչին սէրէն աւելի Օրո-
րոցին սէրն է որ ճիշտ հիմա կը ցոլայ Քրիստոն-
եաներու կեանքին մէջ , և գլխաւոր միջոցն է
որով կը կանգնի ու կը տարածուի Քրիստոսի երկ-
րաւոր թագաւորութիւնը :

Քրիստոս իր գալսւստով ի՞նչ ըրաւ մեզի հա-
մար : Նախ եկաւ մեր միջեւ բնակիլ : Լոկ չայցե-
լեց իր ժաղավորզը : Անոնց մէջ բնակեցաւ՝ Նա-
զարէթի մէջ հաստատուելով : Եկեղեցին սկսած է
ըմբռնել թէ պէտք է մեր Տէրոջ հետեւիլ այս
կէտին մէջ : Աղէկի է այցելել աղքատները և թօշ-
ուառները , բայց երբեք զարձի պիտի չըերսուին
անոնք այցելութիւններով : Աշխարհ կը փրկուի
մի միայն այն ժամանակ , երբ անթերի կամ հա-
ճելի միջավայրի մը խաղաղիկ ու հանգստաւէտ
կեանքը վայերող Քրիստոնեայ այրեր ու կիներ
լրջօրէն օրուշն թողուլ այդ վայելքները և վի-
ճակակից ըլլալ այնպիսիներու զորս կ'երթան
վհասանել ցերեկ և գիշեր , ամսէ ամիս և տարուէ
տարի :

634/8-68

Քրիստոս մեզի կը սորվեցնէ թէ իր ծառայութեան մէջ մեծ ըլլալու համար բռնելու ենք խոնարհութեան և մասնաւոր խոնարհութեան մը ճամբան։ Լիովին թողելու ենք ոչ միայն մեր մեղքերը, այլ և այնպիսի բաներ որոնք կրնացին օրինաւորապէս մեր պարծանքն ըլլալ, եթէ աշխարհի վիճակը տարբեր ըլլար։ Քրիստոնեան ինք անձամբ պիտի որոշէ թէ ո՞ր աստիճան և ի՞նչ կերպով պիտի գործադրուի այս խոնարհեցումը։ Սակայն որոշ է թէ առատաձեռնութեամբ կը կատարուէին մարտիրոսներուն գործերը և Աստուծոյ բովանդակ ժողովրդին ընծաները։ Ուրիշ խօսքով ոչ միայն կատարելու ենք մեր պարտականութիւնը, այլ և ընելու ենք աւելի քան զոր պարտականութիւն կը թուի։ Հանդերձ հանդերձի ետեւէ մերկանալու ենք մինչեւ զոհողութիւնը կատարեալ ըլլալ։

Դարձեալ, Քրիստոսի հետեւելու ենք արհաւմարհուիլ յանձն առնելու մէջ։ Սյա կեանքին մէջ, Մսուրէն սկսեալ մինչեւ Խաչը, Սնոր ամբողջ փորձառութիւնը անարդումի փորձառութիւն էր։ Կրնանք մեր մասները զնել այս և այն միջադէպւներուն վրայ իրարու հետեւէ, և ըսել «Անարդում էր այն»։ Կերպը որպէս խաչուեցաւ, ծիրանին զոր կրեց, գտւազանը որ անոր ձեռքը գրուեցաւ, այս ամէնն անարգանքի համար էին։ Սակայն որքան աւելի ուշադրութեամբ կարգանք պատմութիւնը, նոյնքան աւելի պիտի ըմբռնենք թէ անդադար անարգուեցաւ Ան, և իր հաւա-

տարիմ ծառաներն ալ տակաւին աշխարհի ցուրտ արհամարհանքին պիտի հնթարկուին իրենց հաւատարմութեան համեմատութեամբ։ Ասոր ի՞նչ պիտի ըսենք։ Անշուշտ պէտք է որ մեր Տէրոջ ծննդեան օրը ծուլութենէ, անձնասիրութենէ, անստորբերութենէ եւ երկիւղէ յարութիւն առնելու օր րլլայ։ Դժնդակ բաներուն ամէնէն դժընդակը, կ'ըսէ մէկը, այն հնազանդութիւնն է զոր ցուցնելու պէտք չունինք։ Իսկ ուրիշ մը կ'ըսէ, Տառապանքներուն ամէնէն ծանրն այն է որ մեր անձնական արժանապատուութիւնը կը վիրաւորէ։ Սակայն ճշմարիս խոնարհութիւնը կ'ազատէ մեզ այդ վիշտէն և, թէ սուրբերուն պատմութիւնը րան մը կը հաստատէ երբեք, մասնաւոր խոնարհութեան մը՝ մասնաւոր խազաղութիւն մը կ'ընկերանայ։ Եթէ տակաւին Անոր ժողովուրդը Անոր ելելու է բանակէն գուրս։ Իր վրայ առնելով Սնոր նախատինքը, Ան կ'ընկերանայ անոնց ո՛ւր ալ երթան։ Երբեմն ծովու կը պատահին, երբեմն անապատով կը չրջապատուին։ Բայց ո՛ւր ալ ըլլան, կը լսեն Սնոր ձայնը։ «Այս է ճամբան, ասկէ քաղցրէք։» Ի՞նչ պահանջներ պիտի ընէ, ի՞նչ պատուէներ պիտի տայ, չենք զիտեր։ Ի՞նչ որ անապատի եկեղեցին համար բուռեցաւ, երբեք պիտի չըսուի Զինուորեալ եկեղեցիին համար, «Ժողովուրդը ուելի կը բերէ՝ քան որչափ պէտք էր Տէրոջը շինել պատուիրած բաներուն գործին համար։» Այլեւս երբեք պիտի չըսուի, «Ալ ոչ մարդ, ոչ ալ կին գործ մը գործեն սրբարանին


ընծային համար» ինչ որ ստոյդ գիտենք՝ ոս է թէ ինք գիտէ մեր կազմը, և կը յիշէ թէ մենք հող ու մոխիր ենք և թէ ինք իր ժողովարդին հետ է միշտ մինչեւ աշխարհի վերջը:

Այս բոլոր բաններով, Ծննդեան Տօնի բնութիւնը յուսատու բնութիւն է: Եւ ինչո՞ւ: Վասն զի Ծնունդը՝ մեզի կը չիշեցնէ թէ Քրիստոս եկաւ մեր աշխարհն: Ան իր մարմինաւոր կեանքին մէջ ըստու, «Զեզմէ ո՞վ աշխարհի մը չինել աւզելով, առաջ չնստիր ու հաշիւ ըներ ծախքը, թէ զանիկա լմիցնելու կարողութիւն ունի»: Ծննդեան Օրը ինք տեսանելի կերպավ սկսու շինել աշտարակը: Մինչեւ այսօր քար քարի վրայ կը զնէ անդագագոր, և իր նպատակն է աւարտել: Այս է Սր. Ծնունդի յոյսը, և այս օրերու մասնաւոր պէտք կայ այս յոյսին, անով կազմութելու համար կորագլուխ այրեր, կիներ ու մանուկներ: Թերեւս Զատկական յոյսն աւելի լաւ սորված ենք քան Սր. Ծննդեան յոյար: Մեռեալներուն համար շատ աւելի յոյս ունինք քան աղջերուն համար: Կարծեմ իրաւունք ունի այն մարզը, որ ըստ թէ քիչ մը յասազդիմութիւն աեզի ունեցած է այս ուղղութեամբ: Գերեզմանաւունները սիրոյ, յոյսի և վերապահաւ զբախտի վրայ կը խօսին: Քրիստոնէի զերեզմանը չնկատուիր ձախողուածի նշան, վտանգի ազգաբար աշտարակ, կամ խորտակումի և ջախչախման կոթող, այլ մանաւանդ շահուած նշանակէտ մը, ստացուած մըցանակի արձան, յաղթութենէ ետև կանգնաւած դրօշտկ: Մեր

յուզարկաւորութիւններն ալ նուազ կը ծանրաբեռնին սուզի պայմանագրական նշաններով: Այնքան չենք քաշուիր մեր նոնչեցեալներուն վրայ խօսելի, Բայց եթէ Զատիկը մեզի կը սորվեցնէ յուսալ միւս կեանքին և Յաղթական Եկեղեցին, Ծնունդն ալ կը սորվեցնէ յուսալ ներկայ կեանքին և Զինուորեալ Եկեղեցին: Պէտք է լիովին զգալ թէ Նոր Կտակարանն ի՞նչ արտակարգ ուժով կը չեշտէ յոյսը իբրև Քրիստոնէին գլխաւոր առաքինութիւնը: Մենք շահով կոզմն ենք: Որովհետեւ Քրիստոս մեզի հետ է, կրնանք ապահով ըլլալ Աստուծոյ թագաւորութեան կեանքին, զօրութեան, իրականութեան և յաղթանակին մասին: Այն թագաւորութիւնը որ այս աշխարհն չէ՝ անդուր կ'ազգուի երկրաւոր պայմաններու փոփոխութերէն: Շատ անգամ այնպէս թուած է թէ համոզիչ փաստել կան յուսահաստելու համար Շատ անգամ այնպէս թուած է թէ չարին զօրութիւնները մահացու աղէտ մը յառաջ բերին: Սակայն Եկեղեցին անցաւ յանդիմանութիւններու, հաշուանարութիւններու և յափտակութիւններու յունեղոյն ժամանակներէն և կ'ապրի ապահով: Փոթորիկներն անհետացան և աւելի զօրաւոր թուղուցին զայն: Կրնանք Աստուծոյ յուսալ, Անոր ներկայութեան և օգնութեան արտաքին նշաններն ակնկալելով իր բարի ժամանակին, և Անոր վատանելով երբ այդ նշանները մեզի զլացուին:

Անգղիոյ մայր Եկեղեցիներէն միոյն մէջ գերեզման մը կայ սա կարձ տապահազրով: Ամե-

Նաթշուառը : Ո՞վ էր այդ մարզը որ սրտաբեկ
մեռաւ : Երկար ժամանակ անպատճիւնի մնաց
այս հարցը : Վերջապէս հասկցուեցաւ թէ տապանը
կը պատկանի բարի, աղնիւ ծերուկի մը, որու
սիրու կոտրած էր սա պատճառով որ Եւրոպա-
կան այսինչ գաշնազրով գահակալութեան ամէն
յոյսէ և իրաւոնքէ զրկուեցաւ աքսորական իր
վեհապետը, որու նուիրուած էր ինք ամենայն
հաւատարմութեամբ : Մարզը կը սիրէր իր տէրը և
կը շարունակէր գգուել անոր հաւատարիմ մնալու
իր երազը իբր իր մաքուր կեանքին մէկ գաղտ-
նիքը : Այս, կը տենչար հանգչիլ անանուն գե-
րեզմանի մը մէջ, բաւական է որ տապանաքարը
միակ բառով մը վկայ ըլլար անոր անմեռ հա-
ւատարմութեան : Սակայն, ով ընթերցող, ոչ
մէկ Քրիստոնեայ ստիպուած է զերեզման մտնել՝
Քրիստոսի թագաւորութենէն յուսահատած : Ծը-
նունզը կը սորվեցնէ նաեւ յուսալ մարգուն, յու-
սալ մեր անձերուն, մեր ընկերներուն, այն բնու-
թեան զոր Աստուծոյ Որդին Իր վրայ առաւ,
Աստուծային մեր ծագումին, և յաւիտենական
մեր ճակատագրին : Լաւ է երազել քան յուսահա-
տիլ, բայց լաւագոյն եւս է տպրիլ իմաստուն,
բանաւոր ու հոանդուն յուսով : Սակայն ասոր
համար պէտք է անդադար ազօթել Պօղոս առաք-
եալի հետ, որպէս զի հետզհետէ աւելի լու-
ծանչնանք Քրիստոսի յարութեան գօրութիւնը :



ՀՀ Ազգային գրադարան



NL0158585

